

## ԳՐԱԿԱՆ

### ՍՓԻՏՈՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

զ) հեղաշին գրել: Ըստնք նախորդ յօդառնով թէ Սփիտօքի հայ գրադիերուն ջախջախիչ մեծամասնութիւնը կը բաղկանայ օրուան հացին համար պայքարող համեստ աշխատավարձով ուսուցիչներէ կամ բանուար-արհեստուարներէ, օրուան մեծագոյն մասը իրենց գարծին հետ կապուելու դասապարտուած (բառը չենք գտնիր չափազանցուած, մանաւանդ երբ գիրի ու գրականութեան համ որևէ աղերս չաւնեցող գարծի մը պարագարաւած ըլլանք զգթայիլ արակեսաին հմայքով արուփով ու գրականութեան սիրով ակազդուն մեր սիրուն ու միտքը, առաջինը արհելու զգացումներն ու աւենչերը զսպելու ու կաշկանդելու, ու վերջինին բարձր խանհերը միս-մինակ կրելու, մնուղթին փոխանցել չկարենալու անպարտգիծ ու շատերու համար անըմբռնելի տրամութեամբ մը թաթառուն կացութիւնը պարզելով մենք մեզի):

Աւելի բախտաւոր չեն այս տեսակէտէն ազատ ասպարէզներու տէր, նիւթապէս բարեկեցիկ մեր գրսղները: Անոնց աշխամանակին մեծ մասը — եթէ ոչ ամբարձը — կլանուած է ծանր ու պատասխանաւու գործերով, իրենց բարձր գիրքին կոմ մասնագիտութեան պահանջած հազար ու մէկ մասնոգութիւններով, մասզներով, այցելութիւններով:

Արգար ըլլալու համար պէտք է խոսավանիլ թէ այս ականակէտէն ամենէն բախտաւորը կարելի է նկատել ուսուցիչները, առեւոյն քառարդը տարրուատի մասնոգութիւննեն հետու ու հանգիստ ապրող այդ մարդերը, զորս սակայն չենք կրնար չգնուհասել երբ իրենց արձակուրդի օրերը կը յատկացնեն իրենց ասպարէզին համար ա'յնքան էտկուն մանկավարժական ու հոգեբանական գոտութացքներու հետեւելու:

Տարեր է պարագան իր հարազատ պետականութեան գուրգուրուած հովանիին

տակ ստեղծագործող Հայրենիքի գրազին: Չունի ան ճնշող մատահոգութիւնը օրուան հացին ու պարտաւոր չէ — ինչպէս Պէտրութարներէն մեր ամենէն շնորհալի բանասեղծներէն մէկը կը խոստավանէր — զործի ընթացքին (վաճառորդ մըն է յիշեալ բանասանզը) պարբերական ընդհատներու կարճատե պահերը և յաճախորդի մը մեկնուածէն մինչև միւսին գալուստը երկարող բապէները, և կամ իր հանգիստին ու ֆիզիքական կազդուրման — ա'յնքան անհրաժեշտ՝ մանաւանդ մատային աշխատանք կատարող մարդուն համար — սահմանուած ժամենը օգտագործելու քանի մը տող բան գրելու:

Ուրիշ ասպարէզներու նուիրուած մեր գրողներէն պէտք է ջոկել նաև իրենց գործին ընույթու իսկ գրական մթնոլորտի մնայուն ընակիշ թերթերու խմբագիրները, հոգ չէ թէ, ինչպէս տեսանք, հարկին ներքեւ ըլլան լինաւատ տուրք վճարելու աժան հրապարակագրութեան, ու կրելու անհուն ատզաւակները թերթին աշխատակիցներ ինչպէս բաժանորդներ ազգանութելու, ու այս վերջիններէն զանձումները կանոնաւորաբար կատարելու — բաժանորդներուն անփութութեան, անպարտամանաչութեան միացնել գժուարութիւնները երկրէ երկիր գրամական փոխագրութեան —, նիւթապէս ալ բարօր կեանք մը պարի կարենալու համար:

Տուեալ պայմաններու մէջ, մեր հանգիստին ու վայելքներուն — մատասր վայելքներով լոկ բաւարարուաղ գերմարդ մը չէ վերջապէս գրողը, ոչ ալ առը մը, ու բարկան է (ու ինչո՞ւ չէ, նաև անհրաժեշտ) որ իր մտքին ու հոգիին կարիքները հոգալու չափ ու աւելի ժամանակէ արամագրէ իր մարմնին հոգածութեան, խնամքին ու կազդուրման, ինչպէս նաև քաղաքաւրման ընձեռած բարիքներէն իր բաժինը առնելու և ժամանակին համ քայլ պահելու — յատկացուած սուզ ժամենը գրական աշխատանքներու — ապերախտ ու ամուլ յաճախ, երբ գիտենք թէ մեր կատարած ամէն գործին ու վատնած ամէն ճիգին համար բնական է գնահատանքի մը, առնուազն քաջալերանքի մը ակնկալութիւնը ունենալ իրեւ խթան

մեր քայլերուն — յատկացնելը համազօր է հերոսութեան, ինքնողքրկումի, ինքնամոռացումի պահեր ապրելու ընդունակ երանելի՝ բայց յաճախ ճիշդ կամ լիսվին չհասկցուած, ու չհասկցուելու մեծ ցուը ապրող մարդերուն միայն յատուկ:

Տակաւին, պէտք չէ մոռնալ թէ գրագէտը իր «պարապոյ» ժամերէն բաժին հանելու չնաև ընթերցանութեան, այնքան էտկան՝ գրողի՝ մանուանդ նորուհոս — մտքի մշակման ու ոճի բիւրեղացման տեսակէտէն: Մեծ գրագէտները եղած են ընդհանրապէս յամառ ու յարատե ընթերցողներ, իրենց հետաքրքրութիւնը տարածելով միջազգային գրականութեան բոլոր սեւերուն ալ վրայ: Չէ կարելի ինքն իր մէջ կզզիացած, դարու գրական շարժման անհաղորդ ու իր չուրջը կատարուած, իրագործուած մշակութային շարժումներէն անտեղեակ մեծ գրագէտ մը երեւակայել:

ԱՌ չխօսինք ընտանեկան և ընկերային պարտաւորութեանց մասին:

Ահա թէ ինչու ճիղճ ու տժգոյն է վաստակը Սփիւռքանայ գրողին, իր զգացումներն ու գաղափարները՝ տարտամ ու շնչառ, ու յուետեսութիւնը՝ յաճախ մայր երանգը իր գործին:

Ասով նաև բացատրելի կը դառնայ զանգուածեղ ու ծաւալուն վէպերու պակասը Սփիւռքանայ տարածքին վրայ, ինչ փոյթ որ արտգութեան սա դարուն մենք քիչ մը գծուարութեամբ հանդուրժէինք ընթերցումը հաստափոր հատորներու:

ԱՌ չենք խօսիր թատերական գրուկանութեան մասին, ուր գեղապատ սերունդի ամենէն փառաւոր օրերուն իսկ մեր ոյժերը եկան անբաւարար՝ միջակէն վեր արժէքով ու միջազգային չափանիշով յաջող գործ մը ստեղծելու:

\* \*

Ցուօանատաւթեան մէկ բոսէին արուած անխորհուրդ հաստատում մը չէ և ոչ ու ծայրայիզ յուետեսութեան արդիւնք տնմիտ մարդարէացում մը այն՝ զար մեծանուն գրագէտաքնագատա Յ. Օշական ըրած էր իր մահէն կարճ ժամանակ մը տռաջ, յայտաբարելով թէ Սփիւռքանայ

Գրականութիւնը իր անկման զառիթափին վրայ է արդէն և թէ, առաւելագոյնը 1980 ին, եթէ քաղաքական պայմանները մնան ոոյն, այդ գրականութիւնը անկարող պիտի ըլլայ կենդանութեան որևէ նշան ցոյց տալու Բայց որովհետեւ ներկայ գարու մարդը, կարճամիտ որքան սնապաշտ, առանց զօրաւոր ապացուցի կամ շօշափելի փաստերու ոչինչի պիտի ուզէ հաւատալ, տանք փաստեր՝ այս հաստատումին հիմք ընծայող:

Ա) Անետացումը հին սերունդին, որ սնած ու մեծցած ըլլալով իր հայրենիքի բնագաւառներուն մէջ, իր մէջ բնականաբար նոր սերունդէն աւելի զօրաւոր պիտի ըլլար «ազգային ջիղը», և մանաւանդ, հայուն ընդհանուր հոգեբանութեան մօտէն ու լուսապէս հաղորդ, ու տարագրութեան սարսափները ի՛ր իսկ մորթին վրայ զգացած, անսպառ հում նիթ պիտի ունենար իր ձեռքին տակ, իրեւ ատաղձ գործածելու համար զայն Սփիւռքանայ Գրականութեան չէնքին կառուցման: Ու թէև ցարդ ձեռքի տակ չունինք ամբողջական գործ մը՝ յիշեալ տարագրութիւնն ու անազորոյն ջարդերը իրենց բոլոր ահազգու ու անմարդկային որքան սրտապատառ կողմերովը պատկերող, անոնց բավանդակ արիւնոտ ծալքերը պարագրկող, բայց ինչ որ տրուեցաւ մեզի նոյն այդ արհաւարքներէն ճողովրած սերունդին կողմէ կը կողմէ մայրերակը Սփիւռքանայ Գրականութեան ու հարազատ վկայութիւնը մեր ցեղի նկարգրին ամուր ու լուսաւոր գիծերուն: Սիսալ չհասկուիմ սակայն: Եղերերգութիւն մը չէ Սփիւռքանայ Գրականութիւնը և ոչ ալ անցնող քառասնամեակին անոր կալուածէն ներս իրագործուած ամէն ճիշգերը մէկ յայտաբարի տակ խմբելու անմիտ որքան սրբապիղծ արարքն է որ կը փորձեմ: Արեմահեան Հայտաստանի մեր օրհնաբեր ու երազ կհանքէն վերբերուած ամէն յուշ կամ դրուագ անփխարինելի վկայութիւն մըն է հայ հոգիէն (ինչպէս պիտի ըսէր Օշական), ու ահա թէ ինչու զանոնք կորուստէ փրկելու ու գրականութեամբ — ամենէն ապահով միջոցը — յաւերգուցնելու ամենէն համեստ ճիզն

անգամ ա՛յնքան թունկ պէտք է արժեհարել, ու ճակատազի՞ր՝ որ բնաշխարհի նոյն այդ դաւառներէն եկող ամէն պատկերի խորը սուգ ըլլայ ու արիւն, կսկիծ ըլլայ ու նախճիր, Նոր սերունդը շատ շատ Սփիւրքի մէջ օտարութեան հովիրէն իրեն յատուկ տուաքինութիւններուն ու արժանիքներուն մեծ մասէն մերկացած — կամ զանոնք կամուին թօթուած — հայ հոգիին պատկերն է որ կրնոյ տալ, ինչ որ կրնայ այլապէս օգտակար ըլլալ Սփիւրքի մեր ցեղային հոգեվարքը քանի մը տասնամենակ երկարաձգելու, բայց որ անկասկած չի կրնար մեր գրականութիւնը հարբարացնել առողջ ու ամուր գործերով:

բ) Նոր սերունդը ոչքերը բացած ըլլալով օտար արեսի տակ ու մեծ մասամբ հեռու՝ հայկական շրջանակներու տահմային առողջ մթնոլորտէն, օտար մշակոյթներու խաթարիչ ազգեցութիւնը պիտի կրէ անխուսափելիօրէն: Այդ սերունդէն շատերուն, Եւրոպայի և Ամերիկայի մէջ մտանաւորաբար, եթէ ոչ բոլորովին՝ գէթ մեծ մասամբ անծանօթ կը մնան մեղրածոր բառերը հայկազեան լիզուին: Ու գիտենք թէ ի՞նչ է ճակատազիրը ինչպէս արժէքը հայու կողմէ բայց օտար լեզուներով գրուած գրական գործերուն, թարգմանութիւնը այդ գործերուն մեր լիզուին: Բայց ըսոււծ է այնքան իրաւամբ թէ գրական գործ մը թարգմանուելով առնուազն կէսը կը կարսնցնէ իր արժէքէն: (Կրնառնք, օրինակի համար, մեր գրականութեան գանձարանին վրայ յաւելում մը նկատել Սարոյեանի վէպերը, հակառակ որ տաղանդն ու գրագէտի խոռնուածքը չեն որոնք կը պակսին Ամերիկանայ այդ հեղինակին, ոչ առ արուեստի տարրեր՝ անոր գործերուն): Ու տիկու աւելի քան ճիշդ է ինչպէս ցաւառիթ՝ մեզի նման փոքր ու ցիրուցան ժողովուրդի մը համար:

զ) Անցնող մօտ կէս դարու ընթացքին, Սփիւրքահայ նորահաս գրողն իսկ իր ձեռքին տակ ունեցաւ, ազգային տեսակէտէն, հում նիթերու անհատնում պաշար մը, քաղուած հայ կեանքը յուզող գլխաւոր գրաւագներէն, զայն օգտագործելու համար իբրև յետսագետին իր ստեղ-

ծագործութիւններուն: Բացի այն իրողութենէն թէ Մեծ եղեռնին առթած սարսափազդու յիշատակները թարմ էին տակաւին մտքերու մէջ ու անոր տուաջացուցած վէրքերը ուժգնօրէն կը կոտսային հայ հոգիներու մէջ, զանոնք մզկւով բուռն ու արգար ընդվզումի, անցեալի արեսու ու անվերագարծ օրերու ոգեկոչումին առիթ տուող, կը բաւէ յիշել որ ան ապրեցաւ ներգաղթի սրաւառուչ իրականութեան յուսավառ օրերը: Ու իրեն պատեհութիւնը ներկայացաւ — պատեհութիւն՝ որմէ գժբախտաբար ան չկրցաւ պէտք եղած չափով օգտուիլ — գովերգելու Մայր Հայրենիքի մէջ ապրող ու սահեղագործող իր եղբայրներու կողքին, հերոսական ու համբուրելի ճիգերը իր ցեղակիցներուն, Նացիզմի յորդահոս աւլիքները զապելու, հասարակաց թշնամիին մինչև որմը յառաջանալու ու զայն ծռւնկի բերելու գործին մէջ իրենց արի մտանակցութեանը համար, Բ. Աշխարհամարտի ճգնաժամային օրերուն: Զենք գիտեր թէ ապագան ինչե՞ր ունի ծրարած մեզի համար իր խորհրդաւոր ծոցին մէջ: Սակայն ներգաղթը նորութիւն մը չէ այսօք (չմոռնալ որ նորութիւնները միայն կրնան նոր թափ ու կենսունակութիւն տալ գրականութեանց) ու մեծագոյն յիմարութիւնը պիտի ըլլար ուրախանութ մեր ժողովուրդի լուսագոյն ոյժերու մահացումովը ճարուած գրական թէկուզ ամուր արժէքով մէկ քանի գործերու համար (եթէ ճիշդ է թէ գաղափարի և նիւթի, որակի և քանակի շաները խոսոր կը համեմատին իրարու, ճիշդ չէ սակայն միշտ ալ վերջինները արհամարհելու, վտանգի ենթարկելու գնով տուաջիններուն ուժաւորման ճգտիլ):

դ) Զենք ուղեր խօսիլ նորէն գրականութեանց, մասնաւորաբար, և արուեստներու նկատմամբ, ընդհանրապէս, բոլոր ժողովուրդներունորահաս սերունդներուն կողմէ սնուցուած ընդհանուր անտարբերութեան մասին, որով անխուսափելիօրէն պիտի վարակուէր մանաւանդ արտերկը հայ գրողը: Այս կէտը ըստ արժանույն լուսաբանել ջանացինք մեր այս յօդուածաշարքի առաջին մասին մէկը:

և) ի վերջոյ, պէտք չէ մատհան ընկել թէ զբականութիւն մը իր աւիշն ու կենսահիւթը կ'առնէք մայր հողէն, հայրինիքն: Ու պետականութիւն մը հոգածու ու անմիջական հովանին վայելիու անփխառինի բարիքէն զուրկ զանգուածի մը կողմէ գերմարդկային ճիգերով իսկ իրագործուած գրականութիւն մը կարճ տակնէն ճակատագրուած է տժգունուածի: Օտարութիւն մէջ, օտարութիւն բարքիրու կնիքը կրող և անսնց արձագանգը եղող, օտար մտայնութեանց փազանարը հանդիսացող գործեր սուզինք չուզինք մեծագոյն տակոսը պիտի կազմին մեր գրականութեան: Գործեր՝ որոնք իրենց տկար բառերէն զոտ ոչինչ ունին հայեցի: Հայ հոգիին դրական յատկանիշերը, որոնք այնքան արտգորէն ու ցաւալիօրէն յեղաշըման, ձեազեղծման ևնթակայ հն Սփիւռքի մէջ, և որոնք պէտք է յատակ ու ուժգին կերպով սենուած բլլային մեր գրական գործերուն մէջ, իրենց հարազատ ձեին մէջ վերբերուած՝ միայն Հայրենիքն եկաղ գործերու մէջ կը արուի մեզ հաստատել:

Առարկուի գուցէ թէ պայման չէ հայրենի հողի մը զայութիւնը գրագէտի սաքերուն տակ, թուիչք ու որացք տալու համար անոր զգացումներուն ու զազափարներուն, բարձրացնելու համար զահոնք արուեստի մակարդակին, ու լոյսինքերելու իրու առուեստի գործեր: Ու շատ հաւանաբար, այս տեսակէտը պաշտպանողներու կողմէ վկայութիւնն կանչուին Օշականն ու Թէքէհունը, որոնք նայնպէս բախտը չէին ունեցած մեր Հայրենիքը տեսնելու, իսկ օտարներէն՝ Պայրընը, Շէլլին և ուրիշներ, որոնք, իրենց կեանքին կարևորագոյն մասին մէջ զէթ, սեղծագործած հն իրենց հայրենիքի սահմաններէն զուրու: Բայց ուշադիր քննութիւն մը չ'ուշանար երեան հոնելու անձգութիւնը խախուտ հիմերու գրայ կանդնած այս տեսակէտին:

Պէտք չէ մռոնալ թէ Թէքէհանը, Օշականը ու իրենց սերունդի գրոգէտաները ոչ միայն անցած են հազարամետկներ ընդգրկող մեր ժաղովաւրդի պատմութիւնն ամենին ահաւոր ու բախտորոշ եղեանին:

ընդմէջէն — ամէն չարիքէ բարիք կը ծնից մեր ժաղովաւրդին իմաստուն խօսքը անդամ մը ես կը ճշմարտուի հոս, ի՞նչ խօսք որ չարիքը անհամեմատօրէն միծ ըլլայ ու մահարեր, իսկ բարիքը բազդատար ճիզզ ու աննշան —, այլև անսնց ասդանդը կազմակը ճիգերով է մայր հողին վրայու Հայրենիքը անսնց համար հող ու քար ըլլայէ տառջ ու աւելի՝ բարփաղ սիրա է իրենց կուրծքիրուն տակ, ու անսնց կազմը հայրենիքին համ նման է ամուր ու տառջ արժանիքով հողին կապուած ծառին: Բան մը որ չենք սպասեր, որ գուցէ իրաւունք իսկ չունինք սպասելու օտար ափիրու վրայ ծնած ու սնուծ մեր սերունդներէն:

Իսկ գուլով օտարներուն, անսնց կամաւոր պանդխառութիւնը բազդատառութեան եղը իսկ չունի մեզի պարտազրուած դժնդակ պանդխառութեան հետո Յետոյ, անսնք զաւակներն հն միծ ու զօրուար պիտականութեան տէր ժաղովուրդներու, յաճախ վայելելով նուե բարոյակոնն քաջակերանքն ու պաշտպանութիւնը անսնց: Եւ կամ ինքնուկամօրէն չուոծ են օտար երկիրներ, երբ չեն գտած այդ քաջակերանքն ու զնահատանքը իրենց արենակիցներէն, ապահովելու համար զանոնք ուրիշ ժաղովուրդներէ:

Պիտի սուզինք մեր այս համեստ նկատողութիւններն ու յօդուածաշտրքը վակել յայտնելով թէ երբ կը դատաւարակենք գաղթանայ նորահաս սերունդը գրականութեան հանդէօլ իր պարզած անտարենք կեցուածքին համար, բնու չենք մռոնար որ ամէն անհատ ունի իր նոխասիքրութիւնները, ու չէ կորելի բոլորն ալ նոյն չափով զանցնել, նոյն բաները մատուցանելով անսնց վայելքին: Բայց ներելի և արդարանալի չէ երբեք Սփիւռքանայուն ցւցաբերած այսքան պազ վերաբերմունքը մեր մշակութային արժեքներուն նկատմամբ, մանաւանդ երբ նկատ առնենք թէ հայը, հակառակ թուով փոքր ու քաղաքական ամենէն զաման պայմաններէն անցած ժաղովուրդի մը ըլլայւուն, կրցած է տալ արուեստի գրեթէ բոլոր մարզերուն մէջ միջազգային չափանիշով գլուխ՝ զործոցներ, ու նուե թէ նախորդ

## ԲՈՆԾՈՒՐԱԿԱՆ

MKRTYHM ԾՆՆԴՈՑ ԽԹ. 5Ի ՄԷՋ

գէթ չորս ստուգաբանութիւններ առաջարկուած են մէկ անգամ գործածուած mekerotēhemի համար, նշուած՝ բառարաններու մէջ mekerāի ներքե, Ծննդ. Խթ. 5, sim'ōn weleōwī 'ahhīm kelē hamas mekerstōhem «Շմաւոն և Ղեի, յիրաւի եղբայրներ, բանութեան զէնքեր ոն իրենց սուրերը» (Եղբայրակցութեան թարգմանութիւն՝ Confraternity translation)(<sup>1</sup>), Յայտնուած ստուգաբանութիւններէն ոչ մէկը շատ համոզիչէ, այնպէս որ Koehler-Baumgartner արդարացած կը թուին, եղբը սահմաննելով իրեւ «չբացատրուած»(<sup>2</sup>): Աչ

(<sup>1</sup>) Պատշաճ հակիրճ համառօսութեան մը համար տես F. Zorell, Lexicon Hebraicum et Aramaicum Veteris Testamenti (Roma, 1955): Լիագոյն վիճաբանութիւններ կարելի է գտնել մեկնութիւններու մէջ, մասնաւորապէս A. Dillmann, Die Genesis (Յրդ հրատ., Leipzig, 1886) 452-53:

(<sup>2</sup>) Lexicon in V. T. Libros (Leiden, 1953) 523:

սերունդներէն մեզի կտոկուած այդ փառաւոր ժառանգութիւնը կը հանդիսանայ արտասահմանի հայը լու և իրաւ հայ պահնելու առաջաւոր աղդակներէն մին:

Ուրեմն կրկնապէս նուիրական է պարտականութիւնը որ կը ծանրանայ արտերեկրի հայութեան ուսին — անվթար պահպանումն ու յաջորդ սերունդներուն աւելիով իսկ փոխանցումը մեր մշակոյթի գանձերուն, առնուազն սէր և հետաքըրքքրութիւն արթնցնելու անոնց մօս այդ արժէ քներուն հանդէպ: Զի անոնցմով է որ հայը բան մը արժած է անցեալին ու ստոկաւին կրնայ արժել այսօր: Վերցուցէ՛ք այդ գանձերը, ու հայը արհամարեկի ոչնչութիւն մը պիտի մնայ աշխարհի հզօրներու շարքին:

Գիլը 3. Ճիշիկի Ձեւն  
(Վերջ՝ 3)

”1 Koehler-Baumgartnerի Supplementum (Յառելուածը) կը յառաջացնէ մեր դիտութիւնը այս կէտին շուրջ, յայտնապէս հաւանաւթեամբ նշելով վերջերս վերակենդանուած երկու ստուգաբանութիւններ, որոնք արդէն արուած էին Geseniusի Thesaurusին (Գանձարան) մէջ, 1839(<sup>3</sup>): Հին թարգմանութիւնները նպաստ մը չեն ընծայեր այս հատուածին շուրջ(<sup>4</sup>): Սակայն շատերը կը համաձայնին Friedrich Delitzschի յայտաբարութեան հետ, որով «Das 'a Pax lego'menon mēkērā Gen. 49, 5, muss etwas wie Schwert, irgend ein schneidendes Werkzeug bedeuten(<sup>5</sup>), և իրապէս բոլորն ալ համաձայն են թէ համարը ակնարկութիւն մը կը պարունակէ Ծննդ. Լ. 25-29ի: Տարակարծութիւնը կը ծագի երբ մէկը կը ջանայ յատկապէս սահմաննել «քրնութեան գործիքներու» բնոյթը և մասնուար մանրամասնութիւնը Ծննդ.

(<sup>1</sup>) Առաջինը այս ստուգաբանութիւններուն, պաշտպանուած E. Ullendorffի կողմէ: Vetus Testamentumի մէջ (<sup>1956</sup>) 191, անունը ածանցել կու առարարեկն եմովպէտերէն տակառէն շխարել խորամանկութեամբ, բայց որքան շուրջ զարդինք յենելէ հարաւային սեմականին վրայ մեր լուծումներուն համար և սկսինք պատասխաններ վնտուել հիւսիս արկմտեան սեմականին մէջ, Ա. Քրքի բանասիրական զրժուարութիւններուն համար, աւելի սույգ և արագ պիտի ըլլայ մեր յառաջդիմութիւնը: Ներկայ պարագային, պատասխանը կը ներկայացուի նոյնինքն լնդամատեանով: Յուրէ թարգմանութիւնը, շատ մը հին և արդի թարգմանութիւններու մէջ կատարուած, իվերջոյ հիմուած է յաւնարէն ու'chairajի հետեւթագրեալ կազակցութեան վրայ, nexus մը պաշտպանուած C. H. Gordonի կողմէ, Hebrew Union College Annualի մէջ, 26 (1955) 60: Բայց շատ մը մեկնիներ այս ստուգաբանութիւնը կը նկատեն առ ժամայն արձակելի:

(<sup>2</sup>) S. R. Driver, The Book of Genesis (Յրդ հրատ., London, 1913) 383:

(<sup>3</sup>) Prologomena eines neuen Hebräisch-Aramäischen Wörterbuch zum Alten Testament (Leipzig, 1886) 120-121; R. De Vauxի թարգմանութիւնը, La Genèse (Bible de Jérusalem: Paris, 1951), ils ont mené à bout la violence de leurs intrigues, կ'ենթագրէ կillū ընթերցումը փոխան մասորական բնագրի կելէին և հարաւ սեմական ստուգաբանութիւն մը, ինդրոյ առարկայ անուան: Այս պատճառով, անընդունելի է երկու տեսակէտակ: